

ԳՐԱԿԱՆ

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՑԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԸ

(ՔԱՌԱՍՆԱՄԵԱՅ ՅՈՒՅՆԵԱՆԻՆ ԱՌԻԹՈՎ.)



Վ. Թէքէեան ծնած է Պոլիս, Օրթազիւղի մէջ, 1878 ին: Մնողքը կհսարացիէին, կանուխէն Պոլիս հաստատուած: 1878 լնշանակիլի և յուսատու թուական մը եղաւ Թքահայ ժողովուրդի ժամանակակից պատմութեան մէջ: Այդ թուականին էր որ Պերլինի գաշնագիրը հայկական բարենորդումներու անխուսափելի պէտքը կը վաւերացնէր և կը ստեղծէր հայկական ցաւագին հարցը, որ ճակատագրական բան մը պիտի ըլլար թքահայերու համար:

Խրիմեան կանուխէն գտաւուացի հայուն և հայրենի երկրին կենդանի և ուժեղ ձայնը եղած էր Պոլսոյ մէջ: և մայրաքաղաքին ազգ: իշխանութիւնը ու հայ ժողովուրդը, թօթուուած իր զարաւոր թէմբածութենէն, Վոսփորի հանդարտ ջուրերէն անդին՝ տակաւ վարժուած էր տեսնել հեռաւոր հորիզոններու մէջ իր տուայտող արենակիցներն ու պատմական հայրենիքին աւերածութիւնը և ժամանակը եկած էր իրեն համար իր ազգային և հայրենասիրական պարտականութիւնը կատարելու անոնց հանդէպ: Թէրես առաջին անգամն էր որ գարաւոր խուարէ մը ետք, ազգային համայնական գլխակցութիւնը կը սաղմանաւորէր միտքերու մէջ:

Յանկուցիչ երազներու մթնութու մըն էր որ կը սաւառնէր Հայ երկրին և Հայ ժողովուրդին վերև, և ծնունդ կուտար անօրինակ ոգնորութեան մը և տենդագին շարժումի մը: Ամէն մարդ գերազոյն մըտահոգութեան մը մէջ կ'ապրէր, իրականացնել ու ստեղծել Ազգին վերածնունդը: Կրթութիւնը և զարգացումը օրուան հացէն աւելի կարեռութիւն կը ստանային, եւ զպրոցն ու մամուլը հեքոտ շարժումի մը կը սկսէին, լոյսին առջն ճամբայ բանալու մտահոգութեամբ՝ հայ երկրին մութին ու քառակին մէջ: Զարգացած երիտասարդութիւնը իր մէջ կոչում ու առաքելու-

թիւն կը զգար վարելու այդ շարժումը, կերտելու համար հայ ժողովուրդին փըրկութիւնը:

Վ. Թէքէեան այդ երազային տենդու ըրջանի ծնունդն էր: Իր միսերուն և ոսկորներուն մէջ վաճառականութեան և շահարկութեան բնազդը ունեցող սերունդի մը պատկանելով հանդերձ՝ գործի աշխարհը չպիտի խօսէր իր հոգիին, ինչպէս էր ամիրաներու և պետական մարդոց շառաւելուներուն համար, վասնզի այդ օրերուն, տմէն ոք կը զգար թէ ամէնուն առջն բաց կը մնար միայն ազգային վերածնունդի հասարակաց աշխատանքը: և հայրենը ու մեծերը, անզիտակից և բանական մղումէ մը տարուած, թէրես հակառակ իրենց գրական մարդու նախասիրութիւններուն, մտիկ ընել հարկադրուած կը զգային այդ նոր ու տարտամ ձայնին:

Վ. Թէքէեան, ուրիշ շատերու հետ, քըշուեցաւ այդ հոսանքէն: Օրթագիւղի նախական վարժարանէն, որ գեռ չտիտով մը կը պահէր իր անցեալի փառաւոր աւանդութիւնները, անցաւ իւսկիւտարի Պէրպէտրեան վարժարանը, անկէ ալ՝ Ղալաթիոյ Կեղրոնական վարժարանը զոր կը վարէր, այդ օրերուն, եթէ չիմ սխալիր, մեծ հայրենասէրը, Մինաս Զերազ:

Ուսանողական ըրջանին իսկ՝ բնականունը վարակուեցաւ իր շուրջը շնուռած շարժումէն, վասնզի անդիմադրելի բան մըն էր ան, հրապարին գինովցնող բոլոր ուժովը: Դեռ վարժարանի գրասեղաններու վրայ, ան յափշտակուեցաւ «Հայրենիք» թէրթի կատարած առաքելութենէն, որ, Թէլֆիլիսի Մշակի ուղղութեամբ, պաշտօնը տուած էր իրեն՝ նոր գաղափարներու և ժամանակի ողիին թարգմանը ըլլու հայ ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ: Հայրենիքի շարժիչ ուժերն էին կարգ մը նորեր: ողբացեալ Ա. Արփիարեան, Յ.

Շահնազար, Տ. Կամսարական, Լ. Բաշալեան, Ա. Չօպանեան, Զօհրապ, Հրանդ Աստուռը, և այլն։ Ասոնք ընտանիք մը կը կազմէին, մեծ մասով դուրս եկած՝ Պէրպէրեան և կեղրոնական վարժարաններէն։ և բնոր անոնք որ այդ վարժարաններէն կ'անցնէին, տեսակ մը ժառանգականութեամբ՝ մաս կը կազմէին այդ ընտանիքին։ Վ. Թէքէհան այդ ընտանիքին կը պատկանէր։ Երիտասարդներ էին անոնք, որոնք իրենց միամիտ և պաշտելի հաւատագին մէջ, կը զգային թէ պատգամ մը ունէին տանելիք այն ժողովուրդին որուն արիւնը կը պատուաքէր իրենց հրակներուն մէջ։ Պայքարի, ընդգուռմի, անհանգարտ, շարժումի խօս կեանք մը կը վարէր զիրենք, կ'ուզէին շարժել հինաւուրց անսասան ժայռը իր պատուանդանին վրայ՝ ազատ ժողովը ակօսելու համար։

Թէքէհան, այս պահուն, ըսինք, կեղբունականի գրասեղաններուն վրայ, լուակեաց, զլիսահակ, հեզ ու երազուն տղան էր, աչքերը կը սենելու մերթ այդ բոնկած հորիզոնին, և անկէ փրթող և իրեն հասնող ձայներու փոփուռքը և մտերմութիւնը կը ժողվէր, և մեծերու խաղերը օրինակելու մանկունակ զրուանքով մը, ճերմակ թուղթերուն կը յանձնէր իր զրոյի առաջնակ փորձերը, և ինչ հեշտանք ու բերկութիւն անոր համար, երբ այդ թուղթերու պարունակութիւնը մերթ կը շողարտպուած էջերու վրայ, իր հմայուած աչքերուն զիմաց, որուն հաւտուլը չէր իդար։

Թէքէհան գտած էր իր ճամբան, փառքի և գործի ճամբան, իր երէց եղբայրներուն քով և անոնց առաջնորդութեան տակ, և կը նետուէր հրապարակ՝ թները բացած։ սկիզբը՝ անհամարձակ և խպնուազարձի իրենց քայլերով։ Ինչը չէ։ Եթէ ուրիշները պատգամ մը ունէին այն ժողովուրդին որ իրենն ալ էր, ինքն ալ պիտի կրնար լսեցնել անոր՝ իր ձայնը։

Այս ճամբուն մէջ է որ կը հանդիպինք իրեն իննոսունական թուականներուն, իրը զըշի մարդ, յօդուածագիր, հրապարակագիր, խմբագիր և վերջապէս ու առաւելապէս բանաստեղծ։

Երիտասարդութիւնը իր տենդագին խանդին մէջ և կորովին հեղեղող թափին տակ, չափ ու կշիռ չի ճանչնար, ան իր

աճապարանքին մէջ՝ թևերը լայն կը բանայ ամէն բան ընդգրկելու անզուփա ըղանքով, ամէն բանի տիրելու անսահման խիզախումով։ Վերածնուռնդի երկունքները իրենց սանձակուողը վազքին մէջ ամէն բան իրարու կը խառնեն յաճախ և դիրքերն ու կոչումները իրարու հետ կը շփոթուին եւ իրարու մէջ կը ձուլուին։ Եթէ սակայն այս ընթացքով զործունէութեան թափը կը ծաւալի և կ'ուժեղանայ, արուեստի նրբութիւնը և մշակումը կը տուժեն յաճախ։ մազերու զիսախուի խառնամանումով մը զոր ամէն կողմէ փշող հովերը թընճուկի կը գերածեն։ Սակայն, Թէքէհան, զործունէութեան այս խառնակ թոհուրուին մէջ, զիտցաւ մտի ընել իր սրտին ու հոգիին ամենէն ընտանի ժոյնին։ Բանաստեղծութեան կը պատկանէր ինքը, եւ քնարն էր որ պիտի պատշաճէր իր նրբին մատներուն։

Եւ եթէ քուեցաւ ընդհանուր հոսանքէն, հրապարակագրութեան և յեղափոխական արկածալից զործունէութեան, օրուան խոնջէնքէն ետք՝ զիշերուան անգործութիւնն ու մենութեան պահերուն, միշտ փնտուեց իր սենենակին անկիւնը նետուած քնարը որ ամենէն աւելի կը յանկուցանէր իր հոգին։

Ան՝ առաջին օրերէն մինչեւ այսօր, իր յիսունը անցած տարիներուն, հոս և հոն, հրապարակագրի զրիչը շարժած է, և թուղուցած է ազգային զործերու, ընկերական և հոսարակական հարցերու շուրջ, տեսութիւններու և խորհրդածութիւններու արժեքաւոր էջեր, որոնք իրարու միացած ստուար հատոր մը պիտի կազմէին հանգարտ, իրատես, զործնական և բանաւոր խորհուրդներու, յստակ ու մեկին լիզուով մը զրի տոնկուած։ Սակայն իրեն կը պակսէր պայքարի մարդուն կորովի զիղը, և մամուլի կրկէսը անընդունակ պիտի ըլլար իր էութեան խորքը, իր ամբողջութեանը մէջ, թարգմանել և իրեն քաշել զանգուածները որոնք սովորաբար կը տարուին աւելի համարձակ և աւելի ուժեղ ձայներէ, առիւծի մանչիւններէ։ Ինքը, յաւիտենական տղան էր։ միամիտ, բարի ու հեղահոգի, երազկոտ և հմայուած, որ պիտի ուզէր երգել հանդարտ ջուրերու եղերքը, ուսենիներու ստուերին տակ։

Այդ երգը կը մնայ իրմէ, իրը հարուստ ծնունդը իր հոգիին, որ զինքը ըրած է մեր ժամանակակից բանաստեղծներու լաւագոյնը և տռաջինը:

Վ. թէքէեանի քնարերգութիւնը մօտեցած է ամէն ձայներու որ կուգային իրեն բնութենէն, տատուածներ փնտռելով այդ արձականգներու մէջ. նախնական մարդու բնազգային մզումով մը կարծես, որ խօսքէն աւելի երգը փնտռած է իր շըրթունքներուն վրայ: Բայց ան ամենէն աւելի մտիկ ըրած է իր սրտի ազգումներուն, իր հոգիի խորունկ ձայներուն, ներանձնական երազանքներուն, իր սէրերուն, յոյսերուն, տենչանքներուն, պատրանքներուն, խորհրդաւորին հրապոյներուն, և այլն:

Ան լայն բացած է իր հոգին իր հայրենի երկրին ներշնչումներուն, իր ժողովուրդին անմեռ յոյսերուն, տենչանքներուն, տագնապներուն, ցաւերուն և տառապանքին, հայրենի աւանդութիւններու և զրոյցներու, հայ մաքի ստեղծագործութեան յաւիտենական և անկորոնչելի յիշատակարաններուն, հայ լեզուին, նկազեցիին, արուեստին, և հայրենի աւերակներու, որոնց փոշիներուն մէջէն դուրս կը բերէ յաճախ հոգիին սրբութիւնն ու աղնուականութիւնը:

Բայց ինչ որ այս ամէնուն մէջ, իր ստեղծագործութեան ամենէն բնորոշ և կախուրդով մասը պիտի մնայ, իր մէջ այն իմաստասիրողի ներքին խռովքն է որ իր քերթուածներու մէկ կարեւոր մասին կուտայ այն խռուսափուկ, ստուերային, տարտամ և եթերային հորիզոններու տեսիլը որ երբ կը կարծես ստուգութիւնը բռնել ու շօշափել, կը տեսնես յանկարծ, հիացումով կոյժկլտուն նայուածքիդ զիմաց, փոշիացումը, անյայտացումը և անէացումը անոր, երկինքի երեսին վրայ յանկարծօրէն սրբուած ամպի ծուէններու պէս: Իր մտածելու եւ արտայայտելու կերպը, քիչ մը թընանինը կը լիշեցնէ մեղիլ, որ իր ոճի գեղերփնող վրձինումին մէջ, երազին կը հազուցնէ ստուգութեան պատմուանը, բայց անողոք բառ մը, թիրեւս, մի զուցի, այս, երանի թէ մը կուգայ, տարակոյսի մութ և ցաւագին քօղով մը պարուել զիտնալու ծարաւի հոգիի:

Այրիշ սեփական զիծ մը՝ թէքէեանի քնարերգութիւն մէջ, է այն սիրուն եւ առինքնող կերպը որով ան իրականութիւն, առարկայականին մէջ կը տեսնէ մարդկային հոգեկան տեսիլ մը, յաճախ չնորհալի զիւտերով և զմայլիլի հնարքնով, բանաստեղծական խորհրդապաշտ զպրոցին սիրական արահետներուն վրայ, որ մարդկային հոգին կ'արբեցնէ, մերկ ու չոր իրականութեան մէջ տեսնելով իր տեսչանքներու և երազներու մարմնացումը:

Այս երկու հիմնական զիւտակէտները ամենէն աւելի կ'անուշցնեն իր ստեղծագործութիւնները, բարձաւեքներու և եթերային ոլորտներու անուշահոտութիւնները և բերկրանքները բերելով իրականութենէն և կեանքէն յուսախար մեր հոգիներուն, նոյն ատեն մտքի այս ստեղծումը, որքան անուշ և որքան չնորհալի, կը լիցնեն ու կը սնուցանեն մեր ներսը մեր յուսախարութիւնները, դասնութիւնները, պատրանքները կեանքին և մարդկային ճակատագրին հանգէպ, լոյցով հոգիներու զովութիւնը պարզելով մեզի, յաւիտենական ցալին և չարիքին խոցոտումներուն դէմ:

Վ. թէքէեանէ ունինք մինչեւ հիմա քերթուածներու չորս հատորներ. Հոգեր. (Քերթուածներ 1901) Հրաշալի Յարուրին (Քերթուածներ 1914), կհս զիշերն մինչեւ Արշալոյս (Քերթուածներ 1918), վերջինը Սկր. (Քերթուածներ 1919-1933):

Այս չորս հատորները մեզի կը պատկերացնեն թէքէեանի ներշնչումներու միծ մասը, և նոյն ատեն իր արուեստին զարգացումի յիշումը: Խնք իսկ կը խոսսավանի թէ իր արուեստը կեանքի սովորական ընթացքն ունեցած է: «Հոգերուը կը պատկերացնեն իր պատանեկան և երիտասարդական առաջին արթիներու ծանր և անվատահ քայլերը զէպի արուեստի խորանը: Այդ քերթուածներու մէջ թէն կը կուակս բանաստեղծին քալելիք ճամբուն բոլոր երկայնութիւնը և հանձարի ուղեղիձը, բայց անոնց մէջ դեռ կ'ընթանայ ան տղու անհաստատ քայլերով, տեսակ մը խարխափումով և տարտամ ու անկշիռ վարխափումով թէ խորքին թէ լեզուին և թէ տողերու չափական կառուցուածքին մէջ: Բայց վարպետը չպիտի ուղէ յամենալ այդ վարանքին վրայ, պիտի քալէ,

պիտի փոխէ տեղը, նորութիւններ պիտի փնտուէ միշտ. նորութիւններ ձևի, լեզուի, կշռոյթի և երաժշտականութեան. և այս նորութիւններն են որ պիտի գործակցին վարդէլը երևան բերելու անոր մէջ: Կը գրէ ան՝ աւելի վերջը «Վարպետն» տիտղոսուած քերթուածին մէջ.

Է՞ն ժամը բանը կեանին,
Տիրու՛ր. բանզի ծաղրելի,
Անցնիլը չէ, աելին
Կենան է իւ տեղը հին:

ու կը շարունակէ.

Եւ կը խորհիս քէ այդպէս,
Ժամանակի ծանզին դէմ
Գո՛ւն, խելացի ու խոհեմ,
Խնդիրն անեղծ կը պահես:

Թէքէեան զոհ չէ երբեք այն մարդէն որ կ'անցնի, կը շարժի, առանց իր տեղը փոխելու, և աս, որչափ ուրիշներու՝ նոյնչափ և աւելի իրեն համար:

Հրաշայի Յարուրինը երեւան կը բերէ արդէն թէքէեանի հոգին ու երջը, իր հասուն լրութեանը մէջ. ան անցած չէ միայն, այդ կարճ տարիններու ընթացքին, այլ փոխած է իր տեղը, և ինչ գեղեցիկ ու զմայելի տեղ մը ապահոված է իրեն մուսանիրու կալուածին մէջ որ զայն կարդալը արբեցութիւն մը կը դառնայ մնջի:

ԱԱրեւը քերթուածին մէջ՝ ան իր նայուածքը կը սեենէ, տեսակ մը առնաւական վախով, վերջալոյսի պահուն արևի գունտին, և զսպուած տիրութեամբ մը համակուած՝ կը տեսնէ անոր նուազիլը և հատնիլը հորիզոնին տակ: Բայց ինչ բերկրանք իրեն համար, երբ հետևեալ առտուն՝ դարձեալ, իր բոլոր պայծառութեամբ ու շքեղութեամբ՝ գուրս կուգայ ան երկինքի ծայրէն, ու չմեռնելու կարօտ մը կը լեցնէ զինքը որ կը խտանայ իր սահարցումին մէջ.

Արեւն մէւեկէ, երբ ամէն իրկուն տօնոյն վայ կ'իջնէ, Ո՞ւրէկ նորէն կը ասանայ իր փայլն ու բօքը վաղուան.

Նորէն երեկ իրկուն, նորիզնին վրայ պայծառ թափեց պարագեց ան նուակ շիքեւն իւ մըսուին ծիրանի. Մինչ այս առուու լիփիցուն նոր նեղուկով մ'անըսպան չանդիպակաց երկրնին վրայ փառօք կ'երեւի:

Այս պատկերին մէջ, նախանձ մը, շաւ մը կը զգաս որ կը խոռովէ բանաստեղ-

ծին զգայուն հոգին, և սակայն կը վարանի զայն ըսել, բայց այդ ցաւը կ'ապրի իր մէջ. տարի մը վերջը պիտի գրէ ան աԱշուն» քերթուածին մէջ.

Մենք կը մեռնինք. մինչեւ դո՛ւն, ո՞վ բրնութիւն, կը թէ մեր կեանին եւ նրան: իստրես, Ան, որքան աս կեանինք եւսար անցնիլը այսպէս, Ո՞ւրան սիրեւ մէջ ինչնա:

Կեանքի անստուգութեան այս մտածումը կը յաճախի իր մէջ, ճակատագրի առեղծուածը կը հալածէ զինք միշտ. և կը գրէ դարձեալ և կ'անձրսէ, Տըդա՛ս», կտորին մէջ:

• • • • կ'անձրեւէ, տրդա՛ս,
Կ'անձրեւէ երբեմն նոզիի մէջ ալ.
Կը մրսի սիրող եւ կը դողդրդա՞ս,
Խորելով պայծառ արեւին անցեալ.

• • • • • գրանք մը ներեւեւ զոց նակատագրին...
Բայց կուլս, ըրդա՛ս

• • • • • Լա՛ց չը զինալով, խեղն անցէտ տրդա,
Խեղն ուոր կեանին, ան, լա՛ց ու մեծաս:

Ցաւագին շնչար մը ունի այս քերթուածը՝ իր խօսքերու պարզութեան հակառակ, և գորովի անզուսապ կարօտ մը կը մատնէ իր մէջ: Այսլ լացող տղան, ինքը, բանաստեղծնէ. կը սիրէ լալ ան. լացը կեանքի աճումին աւիշն է անոր համար. լալով պիտի մեծանանք:

Բանաստեղծը սակայն կոիւ չունի, բողոք չունի կեանքին, ճակատագրին զէմ, ըմբռատացումը շտատ չի խօսիր իրեն, ապարզիւն է ան. համակերպութիւնը գերազոյն սփոփանքն է անոր համար:

Ան կը գրէ դարձեալ ուրիշ քերթուածի մը մէջ.

Վաղուց է ու կեանին ինծի ամէն ներուանք զրլացաւ. Ա՛լ վարժւած եմ ատօ.

Բայց չունենա՛լ ո՛չ մէկ վիշ, յաւատելող ո՛չ մէկ ցաւ, Ու նոզիին մէջ պրդու:

Ցրտակութիւնն իւ դրնէր եւ կազմէր կապն օւերու:

Չունենա՛լ վիշ մը ըրեն, սկզին ու կարծ ինչպէս վէտ:

Սկզին վրայ նակած միշ, Կեանին աշխատէր ու կերտէ անցէտ անդրի մը վրսեն, Չունենա՛լ զայն, ան, ինչ վիշ . . .

Բանաստեղծը, հրճուանքներու պակասէն, վիշտը, մնայուն վիշտը, կը վինտուէ լեցնելու համար իր կեանքը և անոր իմաստ մը տալու համար: Թէքէեան ունեցաւ այդ

վիշտը, իր ցեղին փճացումն էր ան. իր երազներու ամբողջական փլուզումը, վիշտ մը՝ որ տուաւ իր կեանքին խմաստ մը, և որ կ'ապրի իր երգերուն մէջ, խորունկ և զուսալ լացերով, հառաչանքներով և հեծեծանքներով։ Այս պահուսա աչքերուս զիմացը ունիմ թէքէնանի գէմքը, գրասեղանի մը վրայ հակած. վշտի արձանացումն է ան. մաղերը թափած են իր բաց գանկին վրայ, Մասիսի սպաւոր զլուխին պէս իրը թէ ձիւնով սքօղուած, հայկական խրոխտ քիթը աչքերու խորքէն վեր կը բարձրանայ բողոքի մը ցցուածքով, բայց լայն ճակտին սեմին վրայ զիծ մը կը բարձրանայ, ցաւագին երգի տողի մը երկարութեամբ։

Ան՝ տեղի վերջը պիտի ընտանենայ մահուան և անէացումի գաղափարին եւ անուշութեան, և զայն պիտի կանչէ իրը գերազոյն բարին ու միսիթարութիւնը, հնդկական նիրգանայի տուած սփոփարար երջանկութեամբ։

Կը գրէ Սէր հատորին մէջ «Մահուան» քերթուածով։

Փիտի ուզեմ երալ մահուան կամավին
Օր մը՝ հաստա եւ դեռ առողջ բայլերով

Արքայական, ասուածային նիւթ է ան,
Ու մեր խօսար յաւեկն եր ներ կը մնի,
Եւ մըլելով յանկած պատեր դրնէ,

Ար վիխարէկ զայն պալատի մ'անսանման։

Ռէքան մարդիկ հաւատացին Ասուծոյ
Եւ կօշեցին զԱյն բարեզոր, բաւելքամ.
Բայց ե՛ս, ո՛վ մահ, աւելի Քեզ կը հաւամ.

Զի կը տեսնեմ Քեզ եւ Քո զորդի սիրոյ . . .

Մահը՝ այլես, հասարակ և ռամիկ մարդուն սարսափի ուրուականը չէ, երկնային պատարան է, Լամարթինի բոցատրութեամբ, սիրոյ և փրկութեան աւետարեր հրեշտակը, Եւ խորունկ պատճառը կայ ասոր. կեանքի վրիպումը, հոգիին ամէնչն աւելի փայփայած տինչանքներուն, յոյսերուն, ձկտումներուն, բոլոր երազներուն ցաւագին խորտակումը, որ ապրող մարդուն հասորակաց բաժինն է հոս. գիտնալու անմարելի տենչը և չկրնալ հասկը-նալու կսկիծը կճող, մարզոց և ազգերու հեռն ու ատելութիւնը, բարոյականի սնանկութիւնը, բարձրագոյն սկզբունքներու խոշտանգումը եւ սպանումը, ազգին դա-

րաւոր տառապանքը և անողոք անհիտումը, որբերը, զօրաւորներու թուքն ու ժահը տկարներու երեսին. այս վիշտին բովանդակակ խորութիւնը կը յուզէ թեքէնանի սիրտն ու հոգին, երգերու շարքի մը մէջ որու միակ գարմանը և գեղթափը կը փնտուէ մահուան ազատարար սիրազեղ ողջազուրումներուն մէջ։

«Գիրքեր» տիտղոսուած շատ գեղեցիկ քերթուածի մը մէջ (Սէր), ի՞նչ հոգեղմայլ տողեր կը շարէ մարդկային իմաստութեան համար. ի՞նչ գեղեցիկ նուաճումներ ըրած է, ի՞նքը, մարզը, և զանոնք ժողված ու բանտած է գիրքերու մէջ։ Աստուած մը գտած է ան և գամած գիրքի մը մէջ, եւ սակայն յուզէն պատրանքի մը տուած խորունկ տխրութեամբ կը գրէ ան։

Ասուածը ինչ է զրած, զրած՝ զիրի մէջ զամած.

Եր Անո պէտ ունենայ
Ընդդէմ մէկուն կամ միւսին, — իր բանտերէն մըրամած

Կ'երայ նանել զԱնիկա . . .

«Մի բազմներ — ինչ շամ է Ասուածոյ որ բէ.

«Քանի ամէնդի եւ եղայ . . .»

Եւ զինուածն ինչ կանզնած է մարմաէ, պրդինձէ

Ցուալու մարդ կ'ապրի, մնոցած զիրեր բոլոր,

Եւ զիշեռուն հակառակ . . .

Արդարութիւն, բարութիւն, մարդ ձեզ յաւ կը նանչնայ՝
Խնչպէս ասդեմ եւլինին.

Տըկարին ձեռլ կուտան հոմ՝ (զիրքին մէջ) մինչ կեանիք տարբէ է . . . մի բիչ։ [կեանիք մէջ կուտան կից։

Բարոյական սկզբունքներու և սովորական կենցաղի հակառութեան հանդէպ գերազոյն հեղնութիւնն է այս վերջին կարճ տողը.

«կեանիք տարբէ է . . . մի բիչ։

ու բանաստեղծը իր ցասումին և անկանգնելի յուսախարութեան ու պատրանքին մէջէն կը պոռայ զայրազին.

«Գիրին՝, ամօրը մարդուն, կուզն ու վերեր անու ժակաղը օրենք ըլլամի՛դ.

Բրզրկէի ես բանք . . .

Գիրին՝, զիշեր կեղծպարիչ, ե՛ս կ'ուզէի միմիակ
Մեծ զրաւան մը մէջ՝ ձեզ

Ամբողջին հաւամել, ձեռնկար տալ ձեզ կրակի.

Եւ ձեռ փուշին նրանիկը

Ցըրուէ շոր ծազ աշխարհի, տալ եւլինին անյատակ . . .

Բանաստեղծը, խորհողը, սիրոյ առաքեալը, թէքէնան, բոլոր ազնուական հոգիներու պէս, կ'ամշնայ մարդկային մտքի այս սահղծագործութիւններուն համար, որոնցմէ հոգին խոյս տուած է, Բարոյա-

կանի անրաւ սնանկութիւնը կը գալարէ անոր աղիքները. կեանքը և աշխարհը անուղղայ են միշտ, և հակառակ են վսիմ և ազնուական ճիգերուն, կ'ոպրին միշտ, իրենց սովորական կեանքը անողոք եւ անզգած: Ան տեսած է, ցաւագին խոռովգով մը, քաղաքակիրթ մարդկութեան գաղանային պայքարներն իրերամարտ, ընկերութեան ծոցին մէջ, զանգուածներու թշուառութիւնը վայելքներու և կիրքերու անօիրու յղփութեան հետ, քովքովի, և մանաւանդ իր ժողովուրդին անպատճմ տառապանքն ու փացումը:

Բոլոր այս տխուր մտածումները եւ անսպառ վիշտը կը յաճախսին թէքէանի ներշնչումներուն մէջ. և չի կրնարիր անզորը հոգին ողատել ցաւի այդ նորոգուող կոտտանքներէն: Կը զրէ ան «Մութ ժամեր» կտորին մէջ.

«Ո՛վ դժբաղդ Ազգ, կործեցի՛ց
Թէ կը սպասեն յառնաւմիո.
Թէ նոզիներ կարեկիր
Պիտի լրւան շիր առ շիր
Սիրով, զուրօվ նու նոզիո,

և իրը եզրակացութիւն այս մտածումներուն կը շարունակէ.

«Ու փուշերէն աւելի,
Ու խորակէն ու ամէն
Գազաններէն ահուելի,
Կը տառապիս այս ցաւէն՝
Թէ պէտք չէլու աշխարհի . . . :

ի՞նչ չարչարող գիտակցութիւն մարդու մը, ժողովուրդի մը մէջ, զոյութեան՝ կեանքին հանդէպ, երբ կը մզուի մտածել

«Թէ պէտք չէլու աշխարհի . . . :

Այս անրաւ ու խորունկ վիշտը, բանաստեղին մէջ, մխիթարութեան, սփոփանքի մը կարօտը կը զգայ. և այդ մխիթարութիւնը իր ապրելու իրաւունքին ու արժանիքին գիտակցութիւնն է, և թէքէան գիտէ արժանապէս զուրս բերել այդ արժանիքն ու իրաւունքը իր սպաննուած ազգին համար, անոր փառքերու և ստեղծագործութեանց հարուստ բովքէն.

Հայ եկեղեցին է ան, հայ լեզուն, հայ որբը, հայ պատմութիւնը.

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

«Եկեղեցին հայկական բարձր բեղու է հաւատին իմ պապերու ու հողէն զայն բար առ բար հանեցին

Ու եկեղեցին իշուցին զայն ծոյ առ ծոյ, ամպ առ ամպ, Ու բաղուցան անու մէջ հանդարտութեամբ, նեզու լրեամբ . . . Եկեղեցին հայկական նայ նոդին եւ մարմնոյն Զահանդերն է փայլուն, մինչ իր խաչեց են դաւոյն, Եւ զանգակներն են բոմբին եւ եզն է միշտ յաղութիւն . . . լրիւն . . .

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՒՆ

«Քեզ, հայ լեզու, կը սիրեմ մշատասնի մը նըմանի... Ծառեռու մէջ նովանու կ'երամ խինով մ'անանման, Արմանեռու, նիւղեռու գրայ նայելով նիացիկ. Զարմանալով թէ ինչպէս դում մնոյիր՝ եր սասիկի Քամին ու ուղրջը փրչեց ու տապաց ամէն բայ... Ակյեկի պրուու ոյնիրզզան ամբողջ տառերդ ահա՛, Հիրեն բառեղ, զու ուրան հասունցուցին աւեւներ, Բառեղ ուրան այս պահուս ունիմ ըրբանցր գրայ Բառեղ ու իման կ'օծեն, միրգեռ պէս հոսեան:

ՈՐԲ - ԻՇԱԽԱՆ

Դեռ տանըեօր տարեկան,
Ու զէմնն է դեռ մանկական
Նայուածքը՝ զինջ ու աղու,
Բայց խորեմներ կան հակին:
Եւ բընուկն այնչափ շնօրհ,
Տրիուրեան նես բընական,
Չեւին, շեշին մէջ անու
Կը ծածկրին կը տողան.
Եւ եր՝ սղարց դրեէ զիս
Կ'րու ուժով, տիշուն
Կը պահանչէ, կը խորին,
Ու տան մականը իրեն:

Մինչեւ հոս, այս ամփոփ տողերուն մէջ, փորձեցի որչափ հնար էր, թարգմանել թէքէանի հոգին, իր ներշնչումներու, մտածումներու և զգացումներու խորքին մէջ: Կը խորհիմ թէ կրնամ քանի մը տող ալ աւելցնել անսնց վրայ ցոյց տալու համար իր արուեստին գեղեցկագիւտական արժէքը և լեզուին չնորհէր. թէն ընթերցողը միծ մասով պիտի կրնայ զաղափար մը կազմել այս արժէքներու մասին, ներկայացուած նմոյշներէն:

Վ. թէքէանի խօսքը պարզ է, յստակ, սեզմ ու կուռ, զուսպ իր ծաւալումին մէջ. զարդարանք չունի ան: Ածականներ ու վերագիրներ չի փնտուեր բանաստեղծը, կարծես պէտք չունի անսնց՝ գեղեցկութիւնը և հրապոյը ստեղծելու համար իր արտայայտութիւններուն մէջ: Անոնք շատ անգամ ընտանի ու մտերմիկ խօսակցութեան մը տարազը կը հագնին, միամիտ ու բնական, կարծես նախամարդն է

որ կը խօսի իր տպաւորութիւններու բռւռն թափին տակ, կամ գեռ նոր լեզու ելած մանուկ մըն է որ կը թոթովէ խօսքի՞ր որ կ'աղուորնան իրենց կենդանի ու տաք թարմութեան մէջ։ Վ. Թէքէեան իր խօսքերու և տողերու կախարդանքը կը փընտրու միշտ խորքին մէջ, խորհուրդի և զգացումի նորութեան և անտեսնկալին մէջ, գեղեցկութիւն մը որ իրական է և հարազատ, խորքէն բխող կուսական հրապոյրով մը։ Եւ մինք կը սիրենք այդ գեղեցկութիւնը զոր աւելի հաղորդական կը զբանքին պարզութեան և մերկութեան մէջ, մերկացած գեղեցիկ մարմինի մը բռլոր հրապոյրներովն ու թոփանքովը։ Թէքէեանի այս ըմբռնումը գեղեցիկի զաղափարին՝ աւելի բնական ու ընտանի է մեզի համար։ Կարգացէք զայն իր «Ասուպներ»ուն մէջ։

«Աչերգա լեցուն են ասուպներով,
Ամառ զիւրներ ծողվեցի զանոնի,
Երբու երկիմնեն կիյնալին սիրով
Ինչպէս Խոնի մէջ լոյս աչեր անհոգ,

Փողվեցի զանոնի ամառ զիւրներ,
Այս ըմբռներու մէջ, երբու երկրնեն
Մ'ինային՝ չինկած նողին վրայ դեռ.
Զինց սկերը ծընած ու մեռած արեն։

փափուկ ու զողուր անուշութիւն մը կայ այս լեզուին մէջ զոր այնքան վարակիչ ու ջերմիկ կը գտնենք։ Բանաստեղծական լեզուի այս նոր կառուցուածքով անզուշական է Թէքէեան իր նմաններուն մէջ։ Տեսէք զարձեալ այդ կախարդող խօսքը, «Զաւակս» քերթուածին մէջ։

«Զաւակի մը մնուն անզամ, ո՛վ Տէր, զրլացար ինձի ընկ միւս, եւ այդ մասունքը սիրոյ Արդիւցիր փականներու տակ անյոյս։ Եւ զիս իմ մէջ սպաննեցիր չարացաւ։ Մինչեւ նիմա զունէ զուս, մինչեւ վեր, Քիչ մը զունէ պատաժելով՝ պիտի զամ Օսար տղոց Խով բափառկիլ յարածամ... Օսար տղոց աշուրներուն, նույզն մէջ, զոլորդազիմ պիտի տղաս որոնեմ Ես անձանքը, պիտի մեռնիմ անոնց զէմ։

Թէքէեան սակայն, թէքէեանի մուժկալէ և զուսպ խօսքերու անպէտ զարդարանքին մէջ, երեան կը բերէ ան յաճախ գեղեցիկ պատկերներու գիւտը, որոնք իր խոհանքները, զգացումները և տպաւորութիւնները կ'ընեն աւելի կարկառուն, թափանցիկ և ըն-

կալուչ։ Այդ պատկերները, սակայն, ըըռնազրոսիկ և արուեստական բաներ չեն իր մօտ, ժողովրդային բնազդական արուեստի մը պատուղներն են յաճախ որ չնորհ, փափկութիւն և հրապոյր ունին

Թէքէեանի համար որբերու «Աչքերն են հոգեաւուններ, լեցուն անուշ դիակներով», Դորֆուն (յունական կղզին) «Ճուրերու վրայ նետուած պարտէզ մըն է», հայուն հայրենիքն է սցնորական օրօրոց, փառաբանեալ պատուհաս, հուր՝ տաքըընող մեր հողին, տուն՝ յաւիտեան բոցածախօտ։ Խորհուրդները զոյն ունին անոր համար, «Թրթառուն կանանչ խորհուրդդ իմ վրասա». Յուշերը իրենց կարսան ունին եւ Յոյները իրենց ասմիք։ Մեր այս փնտուտուքը շարունակելի աւելի, լաւ պիտի ըլլոր, կը խորհիմ, «Տաղ Դրաբարի» քերթուածին պատկերաւոր բոփանդակութիւնը տալ։

Գրաբարը, նախնեաց լեզուն, արգագիր սեղանն է որուն հրաւերուած է բանաստեղծը և իրեն հետ՝ բոլոր հայորդիները. վայելքի և համազամներու ի՞նչ յորդութիւն այդ սեղանին վրայ, ամէն ճաշակիսու քիմքի պատշաճ ու վայել.

«Գործին զինին է անա, փրիփրազէզ, վարպանուր, Ու կը նոսի ակաղեայ եղջիւներէն զարախիր... Խուենացին է ամբու ու Եղիսէն մեղրազուր... Մինչ բարզմանից հաց են սուր, խորտիկ՝ ամէն պատմացիր... . . .

Ո՛վ դուն, կոչունի փառայեղ, դուն կը միխաս ասկալին՝ Երեւ կարսայ մը պըղինն ուր կ'եւայ միթն եղիկին, Երեւ օսմիուր մ'ուր կ'այրի նաւեկացոյ մեծ նոյնին, Երեւ խրնկաման մ'ուրն մէջ սիրսն է զրեւ Շնորհին։

Եւ մուսաներ մինչեւ բոյուզը հոն կ'արենան, Դուն. ո՛վ մըրեւ Երեմնի մեր սրբութեան, զիւրեան, Պո՛ւն զրաւած ես անս եկեղեցոյ մեր սեղանն Ու մեզ նոնկէ մեզի միւս կը բաշէն հայ խանան։

ո՛չ ոյսչափ միայն, Թէքէեանի ստեղծագործութեան ակնարախ մէկ կնիքն է, անջատ ու կղզիւցած պատկերներէն աւելի՝ իր քերթուածներու մեծ մասին խորհուրդի ամբողջական պատկեր մը Ըլլալու հանգամանքը։ Այսպէս են «Աէր» հատորին մէջ, կամուրջ, փոշի - Ազզ, խառնուրդ,

Տեղարութիւն, մեծ հովեր, հուր սևդիջ, խաւութ և յլն :

Թէքէեանի արուեստին հմայքը սայտկանիշներուն մէջ է. լեզուին պարզութիւնն ու բնականութիւնը, խորհուրդներու պատկերը և ընդլայնումը, անակնեալի հրապոյըն ու թովանքը, զգացումին տաքութիւնն ու թարմութիւնը, ապառորութիւններու բանութիւնն ու թափը և արտայայտութիւններու կենդանի հարազատութիւնը :

Տաղաչափակոն թէքնիքն ալ պարզ է իր մէջ, անբռնազօս և սահուն, որ թէն մերթ կը թէքանայ յարդարանքի, չարուածքի և յանգաւորումի մէջ, բժախնդիր կանոնաւորութեան և ճախութեան պահանջի տեսակէտներէն, բայց ընթերցումի արպաւորութիւնը համով հատով կ'ըլլոյ միշտ, խօսքերու բնականութեան մէջ :

Վ. Թէքէեան բանաստեղծ է, ասոր տարակոյս չկայ, մանաւանդ վարպետ մը՝ ակէն հոսող ջուրերու յորդութեամբ և յըստակութեամբ։ Կարելի է թէքէեանի ըստեղծագործութիւններէն ընտրել եւ կազմել հաւաքածոյ մը զոր պիտի կրնային հեշտանքով ճաշակել օտարազգի ամենէն դժուարահաճ արուեստագէտները։

Անշուշտ այս քանի մը կարճ տողերուն մէջ՝ լեցուն և ամբողջակտն գաղտփար մը տալ Վ. Թէքէեանի ստեղծագործութեան մասին, անկարելի էր և կը պակսէր ինձի այդ ձեռնհասութիւնը զոր աւելի կարող և ձեռնհաս զրիշներ պիտի կրնան ներկայացներ աւելի հարազատորէն եւ աւելի ճշգրտօրէն։ իմս՝ ես որ գէթ տարտամօրէն զիտեմ զգալ զեղեցիկը եւ արուեստին հպումը, բնազդային ճաշակի մը խողովակով, ընթերցողի մը հիացումին և զմայլանքին տուրքն է լոկ՝ թէքէեանի կախարդող տողերուն հանդէպ։

Գ. ՄիԱԼԵԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ ԳՐՈՒԱԾՔՆԵՐ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Պ. Յ. Քիւրտեան «Հին ճանապարհորդութիւններ Հայաստանի և հայոց մասին» խորագրով յօղուածներու շարք մը կը հրատարակէ «Հայրենիք» ամսագրին մէջ, կարեւոր ծանօթութիւններով, եւ որուն Դեկտեմբերի թիւը կը բովանդակէր William de Rubruquis (1253) «ուղեգրութեան անզիւրէնէ թարգմանութիւնը՝ քաղելով Voyages and travels, by John Pinkerton- vol. VII. London, 1811ի զիրքէն։

Rubruquis վանական մ'է, որ Ֆրանսայի կուտօվիկոս Թ. թագաւորէն իրը զեսպան կը զրկուի Արեւելք. ի մասնաւորի թաթարաց երկիրը եւ Զինաստան։ Ան իր ուղեգրութեան մէջ չատ անգամ կը յիշէ Հայաստան եւ հայերը։ Այս եւ այսպիսի ուղեգրութեանց հրատարակութիւնը ունի իր օգտակարութիւնը, վասնզի անոնք կը պարունակեն երբեմն չատ թանկագին տեղեկութիւններ հայոց պատմութեան, կենացաղի, ազգագրութեան և բանասիրութեան և տեղագրութեան վերաբերութեամբ։

Rubruquis բացի աշխարհագրական տեղեկութիւններէն իր այս ուղեգրութեան մէջ ունի հայոց մասին հետեւեալ չահեկան մասը որ կը վերաբերի հայոց մէջ տարածուած մարգարէական զրուածքներուն մասին և որ նիւթը պիտի ըլլայ մեր այս յօղուածին։ Rubruquis Բաջուէն բաժնուելէն յետոյ կուգայ նախիջեւան քաղաքը և կը չարունակէ իր պատմուածքը ըսկելով. և եւ հոն կար հին տաենները ութը հարիւր եկեղեցի հայոց։ հոն սակայն այժմ կան միայն երկու փոքր եկեղեցի, որովհետեւ Սարակինոսները զանոնք կործանած են, որոնցմէ մէկուն մէջ ես Ծնընդեան տօնը կատարեցի, որքան որ կրնայի իմ պաշտօնեայիս հետ։ Եւ ատոր յաջորդ օրը եկեղեցւոյն քահանան մեռաւ, որուն թաղման եկաւ բարձր երկիրներէն ինչ որ եպիսկոպոս տասներկու վանականներով, որովհետեւ Հայաստանի բոլոր եպիսկոպոս-